

## ՄԻՐԱԾ ՄԻՐԱԾԻ ՉԵՆ ՏԱՐ

**ԵՐԿՐՈՐԴ ՄԱՂԱՎԱԹ**

Ի ՔԱՂԱՔԻ ՍՈՒԼԹԱՆԱՑ

Ուր գրտայ բախտ...

Գըրուխս եկած վէպմ այս' են, Աշաւզ նէմիս, գըրեցի  
եղէզով մ'որ ծովափէն ձեռքերավը կորեցի...

Որքա՞ն հեշտին է յիշել մէկիկ մէկիկ, կէտ առ կէտ,  
Անցեալը՝ իր վարդավաս պերճուքեանց մէշ

անդարձիկ,

Փորիդ քըրայ երկարած, շուբերում տափ, մեղկօրէն,  
Ու զինավի կիսարաց աշուրներով, դրաւած տփդ

Երբ յենարան՝ ծընօտիդ, երբ օդն է լի բարմունքով,  
Երբ մեգումեր երւթանց՝ ծաղկէ ծաղիկ կը բաշին,

Ու խմբերգ մը անձանձիր՝ ամէն սնդերք կը յաւգէ...:

Ափդ երկարած՝ ծընօտիդ՝ որքա՞ն ենշու է վերապրի  
Ըստուգութիւնը մեզրիկ' անդնդասոյզ երկին,

Զը նաշակած տակաւին վաղուան մըշտչ լիսւրինն,

Երբ բոլորտիդ ամէն իր, ամէն էակ աւշայորդ

Կը երաւիին ենամախումք ժեզ խնջոյքի մը դպայծառ,

Երբ կը կարծես որ մօտն ես, ա'լ մօտիկն են երացիդ,

Երբ կը կարծես որ կիմա՛ պիտի բանս ու շնչես

Խունկը հողիդ սեպիական, Հեռաւորիդ վառ կարօւ:

\* \* \*

Երբար հասայ բՅանամարոյ, մուրացիկի պէս էի,

Խնչպէս կ'ըլլայ դասալիք, եհւանդ զինառք օտար,

Երկիրմերուն մէշ օտար, ճամբաներուն ու մարդոց

Ու լեզուաց մէշ անժանօք :

Մօրացիկի պէս էի...—

Զի Պատսաւէն մինչեւ հոև, ժամի՛ տեղեր, զռդեր զիս

Կաղապտեցին. մօրէմերկ ժամի՛ անզաւ բռնուցին:

Ու ժամի՛ տեղ՝ դամակն երբ վիզոս դրբին, Մեծ Ալլան

Ազրայէն իր փուրացուց որ— մէծ խորհուրդ— ազատ

Թափառական աշուգն այս՝ զայն դարձնելու ի խնդիր  
Ծո՛ցը իրեն բարասազ Հեռաւորին սիրական...  
Սազրս անգամ— զոր ինձի ճօհած էին Ֆրմրջին  
Գողասները սազերպու— աչքիս առշեւ կոտրեցին,  
Առանց ականց կախելու աղերսամէիս. արցունիքս...:

Աղոստ ձորձեր հազիր թէ կը զացէին մերկուրիսն.  
Ու մախարս՝ ուսէս կախ. ու ձեռէիս ցււպն եղէզմնեայ,  
Եւ մօրու քսու ու մազերս՝ ծածկող ծոծրակսու ու խաչերս,  
Տէրմիշ կարծել արին զիս: Դէմէս էր այրած արեւեմ,  
Ու շրթները դիւրաքեամբ արասանել կրնային  
Կրնիրական մառեսներն արարական ու պարոիկ:  
Եղան քարի անցորդներ որ՝ գրքալով իմ վրաս,  
Հացիս համար արգեցին երկու տասնոց ափիս մէջ:  
Եղան գրքոս պահնորդներ. որ գիշերներ զիս մայրէն  
Երենց տաժուկ անկորդին փոխարքեցին, մսահամերձ:  
Եւ ուրիշներ, որ թրժն, ապսանեցին իմ երես,  
Հայիսնեցին Ասոսու ծոյս եւ Յոյսերուս խորանին...:

Մահն աւելի հաղցր չէ՞ր տանշանէին որ վերջ չունէր,  
Մնուրէ՞ն, որ վրադ, ամէն օր, անձրեւի պէս  
կը տեղայ...  
Խովն այնուե՞ղ էր, քիչ հեռուն. հըրաւերովն իր  
կապոյտ.  
Պարան էր հո՞ս, — կրնային զայն հայրայրել ինձ  
մարդիկ...:

Հրիփորձեցի սակայն ես ո՛չ մին: Է՛նչ որ սորվեցայ  
Անձրդիւնան նայեամէն՝ ինձի եղաւ քեյատիր,  
Ու նրշդորէն, պաղարնով դատեմ Մարդերն ու Աշխարհ,  
Գիսանաւ վախօնան իրերաւին՝ Ու թայնութեան մեծ կշռով,  
Ու շրմոնան ես երբեք իւթաստութիւնն ապրիւր...:  
Ու հենցօրդէն ժրպատագին՝ կրթեցի ինչ որ մարդիկ  
ինձի քածին հանեցին, — զրկենիք, յատանիք և խոկում:  
Ընդ՝ — Տէրն իր աւանդին մինչեւ կրկնին տէր րլայ,  
Ես չեմ ձրգեր կամովին՝ բաժանչելի դրժմին այս,  
Ուր աւելի ժանիք կայ, ուր աւելի զրկմաք կայ,  
Քանի որքերուն մէջ վայրի զազաններուն գիշատիչ...:

Երեխ ամիս, երեխ օր տեւեց այս կեանէրս քշուառ...

Աշունն եկաւ դակուրեան ու քախիծի երգերով:  
Ըսկրսաւ կեանէն աւելի դժուար դառնաւ:  
Հոգին ամսիրու՝  
Կը մտնէր ներս ձորձերէս մաշած ու միսս կը խածնէր:

Բարի օր մը վերջապէս—ո՞վ բարեբախտ հանդիպում—  
Ծեփի վարպետ մը զիս իր քովը առաւ իբր աշկերտ:  
Լաքեր տրաւ որ հագթիւ: Կորեց պուրակն մօրուժիս,  
Ու մազերէս վրոլիսնց անասիկներ բիւրարիւր:  
Քաղեիի տարաւ: Ու ըրաւ ի՞նչ որ վայել էր ընել  
Մարդ մը՝ իբրը մարդ՝ այլոց ներկայելու ի խնդիր...  
Ցուցուց ինձի խարխրլած ու կիսաւեր մէկ սննեակ,  
Թաղին մասէն անմարդի, ուր՝ զարունի զիշերներ,  
Տան կատուներ համախումբ՝ հավուերգութիւն կը<sup>սարքեն,</sup>  
Ու վայերգակ քռչուններ զիշերը վայս կը տուղեն...:

Այնուենտեւ ես եղայ ծեփիշ-աշկերտ. բլնակիչ՝  
Կիսակործան սենեակին, որուն դոնակը չարդուած:  
Բաց կը մընար տիւ ու ցայդ իր պառաւած խշուակով...

Կրցայ շուտով վարպետէս սիրաւիլ, քանի օրն ի բուն  
Կաշխառուի անտրուուշ՝ չոր հացի մը փոխարէն:  
Խնձրեցի որ ինձ համար պարզ առմպուրա մը գրներ:  
—Գիտե՞ս, ըսի, զարիսի հա՛ւ է, երբեմն զիշերներ,  
Երբ փայիլ քունս՝ յանախոն յաշերու տակ անիրաւէր,  
Անոր ձայնով կը սփոփուիմ:— Վարպե՛տ, ինդրիմ մի՛<sup>մերժեր:</sup>  
Վարպետոս զընեց՝ շատ չանցած՝ առմպուրա մը ինձ  
համար,  
Փորուած ազնիւ միջուկէն բըթենի մը հասարուն:

Այնուենտեւ ամէն օր, աշխատանքէն վերջ օրուան,  
Կը կրկէի գըրանը առջեւ. մինա՞կ՝ կ'ածէի՛,  
Որուն կուգար խանքրի ձայնը վըհաս դարիպիս:  
Ես այդուղեկն պառաւմամբ զուրի գածող աղջիկներ՝  
Խնեւը փլած պատերու. կ'ուշանային մինչիւ որ  
Վերջին յանցք տաղերուս, վերջին խազը նըւազին՝  
Կը հասնէին առ տակաւ խաւարին մէջ քանձրացող:

Այսպէս օրեր մշտամայն՝ քաւալեցան անշըշուկ.  
Առանց որոշ, ակնարախ փափոխութիւն բերելու  
Սենեակն ներ ու սրտէս:  
(Միայն բգֆե՛զ ապրեցայ,  
Երազիս մէջ ու քանիսիս, ո՞վ հեռաւոք Տիլարա:  
Գիշերները՝ առկայծող լոյսովն ազօս պատրոյզին՝  
Քու ըստուերդ կարծեցի տեսնել, սննեին պատերաւ  
Ցուրտին վըրայ: Հովին դէմ դո՛ւն տաքցուցիր սոս  
կտրած  
Խշուակս անօք պամդուխտի, ո՞վ տեսլային Սիրական:)

Ազանն անցաւ իր սուգով, անցաւ ճրմեռն իր ցույտով.  
Ձիս զտնելով ամէն ցայկ լոյսի մ'առաջ պըլարեան,  
Հառաջներու պէս յորդող տաղերսկրու մշտաժն,  
Մատներս մի՛շն կործէին վրայ տամպուրայիս  
Վշալակից.

Ուր պահուրտած հումրուրինն կը նորոգէր Վէրէերս  
հիմ.

Աւր պահուրտած դաշնուրինն կ'րլլար անոնց  
պալասան . . . :

\* \* \*

Եկաւ Ապրիլը կեանքու՝ ծաղիկներով ու բոյրով.  
Բընուրինն եւ մարդեր դէպի հանոյք վազեցին:  
Սիմխայն ե՞ս մընացի խորը առէնուն, ամէ՛ն տեղ.  
Սիմխայն ե՞ս տիրեցի առանձնանալ խեթի պէս.  
Տամպուրայիս հետ դարդուր՝ պայծառափայլ ամէն  
ցայգ,

Երբ դրացիներ քափեցան դուրս հոյլ առ հոյլ եւ  
ըստուար:

Կամ գոյգ առ գօյգ փրմունեցին վայրեր՝ հեռո՛ն աչքերէ,  
Հոյլուրդանէք վոյշելու համար շրժեղ գարունին:

(Այժ յօնք եղած, Տիլարա՛, զեզուիիներ սեւասօղ՝  
Տակէն իրենց լայակին. իրենց մահիկ յորունեռով՝  
Համբուրեցին անմէն զիս, առանց շուրջին հասնելու,  
Օդին մէջէն ծամբարոյր. . . Ազուր, կշներկ ազջիկներ,  
— Որոնց կուրծէն ներմակին, որոնց ձեւին ի պատիւ  
Պիտի ուզէր Սոզամեն վասնել զամներն իր ամբողզ—  
Հոգար անէծք կարդացին ներկայութեան՝ հասդիխ. . .  
Բայց եւ երբե՛ք դպաման չեղայ ժեզի, Տիլարա՛. . .)

Ու զիշեր մը, բակիս մէց, լիսպուսնին դէմ նատած՝  
Այրուկ-այրուկ կ'երգէի երբոր ցաւերս առօրեայ,  
Այրուկ-այրուկ կ'ածէի երբ տամպուրաս ժրուերիմ,  
Դուրսի դուրս բացունցաւ, եւ կածնեցի որ ինկաւ  
Լուսինն՝ հեռու երիլնէն, բեւն խոցուած զեզ  
բռչուն . . .

Բակը այնպէ՛ս յուրդաբաւխ հասուզայրեց յեղակարծ . . .

Բերանը բաց— սահեցաւ նրւագարանն իմ ձեռէէս—  
Եւ ապշահար՝ լուսեղ այս յայտնութենէն չրկրցայ  
Զանազանել քիրեռի քեւերն անոր՝ ուսէերին . . .  
Պիտի երբեք մարգկային իմ ուղեղըս չը կրնար  
Երազելու յամդգնի հէֆեաբային այս հուրին . . .  
Ու հաւտացի գոյութեանն էակներու պարկածին,

Օրոնք մարդուն բարի բախտ, երջանկութիւն կը  
քերեն...:

Պատրաստ էի կատարել երբամաններն իր իսկոյն, —  
իրմավ այնքա՞ն վերացած, յափշտակուած էի ես:  
Թի ան՝ բարի ժողովով մը՝ հասկըցաց որ իմ երգս  
Աւ նրագըս չընդհատեմ: Անա երգն որ ըսկըռայ...

Ես լուսնակ մը կարծեցի քեզ,  
Դայրդ բարի՛ ըլլայ, քո՛յր իմ.  
Բակըս լեցալ լոյսով մ'ըսեն,  
Գալրդ բարի՛ ըլլայ, քո՛յր իմ...

Մա՞րդ ես իրաւ, թէ վերի-նիմ.  
Վարդ եւ պիւլպիւլ այդ կը վիճին.  
Շրբներդ ըսել երէ հանին,  
Գալրդ բարի՛ ըլլայ, քո՛յր իմ...

Կ'ագօրեմ որ հրզօրն Ասուուած  
Քիզ հասցընէ եարիդ սիրած,  
Թէ կրնաս տալ սրսիս մուրազ,  
Գալրդ բարի՛ ըլլայ, քո՛յր իմ...

Աշուկ Նէնիսպ կ'ըսեն ինծի,  
Ես ալ հարն եմ մէկ սիրածի.  
Հըմուեցընես թէ զայն՝ քեզի  
Կ'ըսեմ, զալրդ բարի՛, քո՛յր իմ...:

Ան կը պարէր՝ եռվի պէս, երբեմըն մեզմ, թերեւունն,  
Երբեմն աւծզին, կասաղի՝ կ'ըլլար յարձանի մը  
անզուսպ...:  
Կ'ըլլար երբեմն աղաւնեալ, որ օդին մէջ կը նևտուի,  
Երբեմն արաք պիւլպիւլի պէս, որ քառած օրօրուն  
Ռնախիկի մը՝ կը հօնին, — ամբողջ մարմնով օրօր էր...:

Պարէ՛ց, պարէ՛ց մինչեւ որ գենիքէն վար թե լեցաւ  
Արծար սինին լուսնակին:  
Կարծես լեզու չուներ ան...:

Ես ալ յօգնած՝ երբ հազիր տամպուրաս վար էի դրեր,  
Ան՝ յեղակարծ, զերդ տեսիլք, անյայտացաւ առշեւէս...  
— Զը գիտցայ թէ ո՛ւր գընաց:  
Ելայ վիսուել գայն ի գո՛ւր:  
Դուրսի գրան բանիքէն կախուած գրտայ զարմանենվ՝

Լիցուն քըսակ մը... Բացի՛... ի՛նչ տեսնէի...  
Օ՛ երազ...  
Անոնց փայլէն շըլացան աչքերս — ոսկի՛ բոլորն ալ...

Ա՛ տարակոյս չումեցայ — բարի պարիկ մըն էք ան,  
Որ լիուրին ի բախու ու երջանկութիւն կը բերէր.  
Այսպէ՛ս՝ մըռայլ մէկ օրիս, երբ միմիայն ունէի  
Նըւագարսն մը փայտն՝ հէք սիրողիս վշտակից...:

Զէի հաւտար աչքերսւս, չէի հաւտար ձեռքերուս:  
Կրկին, կրկին ու կրկին կը նայէի խօսպին՝  
Ռսկիերէն ցուազոկ անպատմնի մազուքեան...  
Կ'շօշափէի փափկօրէն, վախկասօրէն ես կրկին՝  
Հըրաշի՞ պէտ չերազուած ըստուգութեանն այդ լուսեղ:  
Կը մոռնայի համրանէք անոնց ժամի հարիւրին.  
Ու կ'ըսէի — երա՛զ է, ցերեկին եեւ կը ցրուի՛...:

Ու այս տեւեց մինչեւ լոյս, մուն չը մըտա աչքերուս:  
Վարպետս եկաւ զիս զրուա, այսահսքի պէս զունատ,  
Ու զրուխը տրտուօրէն օօրենով ևեռացաւ:  
Ես ալ այդպէս կ'ուզէի...

Դարձեալ եկաւ լուսամած  
Գիշերն անդորր, երջանիկ. ուրախութիւնն առօրեայ՝  
Բացաւ քեւին օղապար: Միրեզութիւնն հեշտածովի՝  
Աւազներսն վրայ քաց՝ դարձեալ շարժի բակրսաւ:  
Մութ անկիւններ վարդ շրբներ համբոյններով  
Վառեցան:

Ու զովի ինչաւ՝ պիւերու վըրամ սարսոստ քերքերուն,  
Ու լուսնակը բարձրացաւ վըրամ կապոյտ զմբէրին:  
Ճետրգիենտ քաղերը ամայացան: Ամէն դի  
Նրազեցան շշունկներ: Եւ Մորփէսոս ափրաբար,  
Եկաւ փըռել հեշտորէն խազապութիւնն իր վըսեմ...:

Ու դրոնակըս նորընչեց: Լոյս ցաթեցաւ վերըստին՝  
Տրտութեան մէջ իմ բակիս: Ու մատութեր սիրելի՝  
Հրամայեցին ինծին որ դարձեալ երգեմ, նըւազեմ...

Հուրինները դըրախտին մէջ,  
Այսպէ՛ս եեզի՛ ու կը փախեն.  
Ասպիլն իրենց մազերուն զէջ՝  
Այսպէ՛ս, նազի՛ վարդ կը կոխեն...  
Թրալալա՛, բրալալա՛...

Հուրիմերը դըրախտին մէջ,  
Այսպէ՞ս քիրեռ կը հաղածեն.  
Իրենց զօտին մետաքսանէջ՝  
Այսպէ՞ս քիր քիր հովին կ'ածեն...  
Թրալալա՛, թրալալա՛...

Հուրիմերը դըրախտին մէջ,  
Այսպէս հուզ հուզ պարել կուզան.  
Մատներն իրենց իրարու մէջ,  
Նու՛ի ծու՛փ՝ սրտեր վառել կուզան...  
Թրալալա՛, թրալալա՛...

Հուրիմերը դըրախտին մէջ,  
Այսպէս պիրկ պիրկ մատ կը փոխեն,  
Դերաբրեշին պարերեն վերց,  
Այսպէ՞ս, գիրկ գիրկ վարդ կը կոխեն...  
Թրալալա՛, թրալալա՛...

Երբար փափաք ունեցայ մէկ կողմ դընել տամպաւրաս,  
Նայեցայ որ վերքստին միմակ էի — Ո՞ւր կորաւ:  
Ռուքի ելայ առխարիխափ ու շրւարուն բայց կեցա՛ —  
Քըսակի մը մետաքսեայ ծոպն էր ուռիի պլրեր:  
Դարձեա՛ ոսկի:  
Քիչ առ քիչ ա՛լ ես հարուստ կ'ըլայի:  
Ու այս տեւեց՝ մի՛շն այսպէս, երեք անգամ եօք զիշեր:

Ամէն անգամ կ'ուզէի գիտնալ քէ ո՛վ էր ամի:  
Եւ ան՝ ամէն անգամուն՝ կ'անյայտանար յեղակարծ,  
Ոսկի քըսակն անպայման ձըգած առշեւը ուռիս...:

\* \* \*

Ու զիշեր մը Մայիսի, — երբ ժութերը կ'անուշնան,  
Երբ կանուխն կը խաշուի բազմութիւնն իր  
հանգըստին,-  
Ան ներս մըտաւ տրտմօրէն գունատ, — ինչո՞ւ,  
չեմ զիսեր: —  
Ու ես հասուան՝ միտքն դրի՝ ի զին ամէն կօրուստի,  
Լուծել գաղտնիւն այս թնկուտ, որ զիս անվերջ  
կը տանջէր:

Հըրամայեց ծատելով որ ըսկըսիմ նըւազի:  
Յալեմամ մէկէն ցատէնցի, դարանակալ զերդ յովազ,  
Դուքը ամար զցնեցի եւ բրտութին զրկեցի՝  
Առանց իրեն ժամանակ տալու որ բառ միսկ բաէ,  
Խըշուեակիս վրայ տարի ցած՝ պանկեցուցի՛ անխօսուկ:  
Զընդդիմացաւ. — Կարծեցի որ կը մարէր սենդազին...  
Դըրաման եսեւ նիգ դըրի եւ տամպուրաս ձեռք առի:

Յաւէտ վասող ներմակ հռ՞ւր ես,  
Պարտէզին մէջ հոսած նո՞ւր ես,  
Ապովէմզէմ՝ կենաց ջո՞ւր ես,  
Ի՞նչ ես, ո՞վ ես, ըսէ՛, պարիկ...

Գիւպիւկին դէմ կարմիր վա՞րդն ես,  
Աշովներուն սրտին դա՞րդն ես,  
Ո՞ր Սուլքանի քաջին գարդն ես,  
Ի՞նչ ես, ո՞վ ես, ըսէ՛, ժուրիկ...

Արձանի պէս լուռ էր ան: Ես հարցումներս կրկնեցի...

Չունին զրյգրդ Հալիս, Պաղտատ,  
Իրան, Կիւրմի եւ Արարատ,  
Կարծես Զինը, Հինան ու իր սար,  
Ի՞նչ ես, ո՞վ ես, ըսէ՛, պարիկ...

Գիւպիւկի պէս մրտար իմ պազ,  
Սրտիս քացիր հազար մէկ տաղ.  
Աշուզ նէմիաց, ոտքիդ մատաղ.  
Ի՞նչ ես, ո՞վ ես, ըսէ՛, եարիկ....

Երկու կարի արտասույք աշխին, ինչպէս մարգարին,  
Իմ ար ձեռքս իր երկու ձեռուրմերուն մէջ առաւ,  
Ու փափկօրէն, երգի պէս դաշնակալուր՝ ան բաւ.—  
«Կը հարցընես քէ ո՞վ եմ?» Զը հասկըցա՞ր մինչեւ

այժմ...

Ես ապրիկ մէմ որ կ'անցնի այս ամայի փողոցէն,  
Որուն վրրայ կը բացուի դռանկն աւեր տրեակիդ...  
Ես եմ աղջիկ մը նրման բոլոր աղջկանց ծաղկատի...  
Աղջիկ մը, որ Մէր գիտէ, գիտէ յուզուիլ, և յի՞նք է...  
Նէմիաց, աղջիկ մէմ, որուն միրտր փրաւ ուտիդ տակ.  
Ինչպէս հովին դէմ ասատիկ խեղճ տընակ մը

անպաշտան,

Երբ լրսեց քէ ուրիշ մը արդէն տէր է այդ սրբտիդ...»

Հեծիլուուքը կախորդը բռնեց. սեղմեց ձե՛ռքս ուժգին՝  
Իր կարծէին դէմ, որ կ'այրէր ցերմաւրիւնով հիւանդի.՝  
Թեոյա իմկաւ մեղմօրէն— ու այսքան խաղցըր ամկում  
Երբեք չէի բզզացած ծունկիս վրրայ եւ կուրծէիս—  
Ծունկիս վրրայ գըլուխն իր նրբայարդար պըսակով...  
— Այսքան խաղցրիկ քեն չէի երազած դեռ բընակին,  
Արան թէքեւ, հանելի ծանրութեան տակ  
(Ես կ'երդնում)

Պիտի ուզէր մարդ երբալ կըրակին ոմէշ դըժոխէին:—

Տեսայ միայն ոյցն ատեն որ մարմինն իր գըրգանոյշ՝  
Գիծերու ի՞նչ համաշափ արուեստ մ'ութէր, ի՞նչ  
դիւքամֆ...»

Մազերն դեղձա՞ն էին քէ սեւ զերդ ածովի, —  
չե՛մ յիշեր:

Կապո՞յտ էին աչքերը քէ խորհուրդին պէս ցայզի.  
Մորքը քո՞վ էր քէ ներմակ կամ ցորենի պէս  
խարտեաշ.

Մահիկի պէս կըրբեած եղունգները հիճայով  
Ներկուած էին — չե՛մ յիշեր:  
(Իրաւ եզա՞ւ էակն այդ՝  
Եւ բառ՝ այն խօսերը զոր կը յիշեմ ես այսօր,  
Հին երազի մը մէջէն՝ կարծես ազօտ ու բեկրեկ...)

«Քընա՛ Նէնիպ, ժամի որ նոր ըսպասազ կայ հեռում...  
Հայրենիքիդ մէշ եար մը եւ մայր մ'ունիս ժամի որ —  
Գիճա՛ Նէնիպ...»

Աչքերը ահաւասիկ կը գոցեմ,  
Վերջին անգամ համբուրդ՝ արտեւանուենու ու գրնա՛...»  
(Զի ըստ որ համբուրդ արտեւանները փակուած  
Բաժանումի նըշան է :)

Տեսայ միայն այն ատեն.  
Որ իր ներմակ պարանցնց այնքա՞ն, այնպէ՞ս կը  
Օմանէր  
Իր աղքրէն մաքրբար շերամի մը քափանցիկ՝  
Որ կուլ տրւած հեծէերը եւ հառաջները լրորկ՝  
Կը տեսնէի յարոնօրէն, իմասկս շիրեն արցունքին  
Իր այսերուն բոռքնկած վարդերուն վրայ թերք  
առ թերք...:

Իր ժիքն ազւոս ու պըզտիկ վասիկները այսերուն. —  
Որ ժրայիտէն բուզգորէն կը բացուէին մեզրահեզա  
Բածովկներու նազանենով եւ ինձնատիպ նիշութեամբ —  
Քո՞ւ այսերադ. Ֆո՞ւ քըրիդ նըման էին, Տիլարա՛,  
Այնէա՞ն որ ես կարծեցի քէ եկած զի՞ս կը փարձես,  
Մըսած տարքեր ևնի մը գոյսւթեան մէշ դիւքահրաշ..

Անո՞ր բոցեղ շրյանեմէն՝ բուկիմնե՛րը ես պազի...  
Անոր մակուր ժողէն ես Ֆո՞ւ խնձորմելոդ խազեցի...  
Ու երջանի՛կ, հոգանի՛կ՝ ֆո՞ւ անուերդ ես զըսայ.  
Անոր բիւրեղ սմումին հնչիւնին մէշ, Տիլարա՛...)

Ձեռութենքըս թքջցան՝ անձրեւին պէս յարաշիք  
Իր արցութէն։ Փըսաւ սիրտս իր վշտերու հեղեղէն։  
Այնպէ՛ս՝ ինչպէս կ'իյնայ հողն ոտքիդ տակէն՝  
գետափին,  
նրբ ջուրերը մոլեզնած կը փըրփըրին դէպի ծով...

«Գրնա՛ նէնիպ, ժամի որ ֆեղ բապասող կայ հեռուն,  
նօրը տարուան կուտակած սէրն ու կարօտ՝  
կուրծքին տակ...  
Սակայն մառցի՛ր, մառցի՛ր զիս, եքէ երբեք սիրեցի՛ր...  
Թաղէ՛ սրբադի մէջ վէպը եղերօրէն իրական՝  
Այս աղջրկան, որ նամքուու՝ իրբ դժբախու ուրուական,  
Եկաւ պահիկ մը կենայ եւ բառուերել պահ մը զենզ...  
Նախանձ չունիմ Անո՛ր, որ վարդ է քացեր հոգիդ...  
Գրնա՛ գրկին մէջ Անոր մոռնալ յուզումն այս վաղանց :»

Մըխիքարել ուզեցի երբեշտակն այդ հօգեդէն։  
«Տիլարան Շոյրդ է, ըսի. Դուն Տիլարան ես արդէն։  
Մարմին չունի Տիլարան, երազաշշիկն է անի,  
Զոր կը պաշտօն սրբուս մէջ եւ զոր կ'երգեմ սազիս  
Ժրայ...  
Դո՞ւն, — վրկա՛յ սիրտս, — եղար այդ, դուն Տիլարան  
ես արդէն...»

«Գրնա՛ նէնիպ, մի՛ երբեք դաւանաներ քու սիրոյդ...  
Գըրիէ՛ ինձի ամենաօր՝ Հեռաւարըդ այդ տրուսմ,  
Որ, ֆեղ համար տարինե՛ր, աչքն արցուենով,  
կուրծքը՝ բոց,  
Վերադարձիդ կը սպասէ ամէն առտու, իրիկուն...  
Որուն համար, կը կարծե՛մ, ապահօվուած է այլեւս  
Ինչ որ մարդիկ երկրային երջանիութիւն կ'անուաննն։  
Դում ալ այսպէս չուզեցի՞ր ինձնէ՛ զիշերն առաջին,  
Երբ դրունակիդ ներս մրսոյ երջանկութիւն փնտուերու,  
Երցանկութիւն եւ գորոզ եւ երգ ու սէր մուրալու...  
Ե՛ս՝ զուրգաւուած թիթենիկ, ե՛ս՝ մէկ հասոր  
մայրիկիս,  
Ե՛ս՝ տարօրէն արարած. Ե՛ս՝ շրիացած ու յիմար...  
Բայց յիշէ՛ որ ոսկիով սիրտոր գրնել չուզեցի...»

Ու հապըշտապ խոյացաւ բազուկներուս պարոյրէն...  
Ու պրզտիկ շիշ մը պարպից մինչեւ մըրուր՝ մէկ  
ումզով...  
— Արդէն այնքան պըզտիկ էր այդ սրուակը մահանիք—  
Ուշ էր արդէն։ Իր ձեռնով երամայից ֆեշօրէն

Ու ժըստելով որ երգեմ երրաժշտի տաղը հուսկ :

Սիրտը ևնզմով պահ մը շէնցաւ,  
Սի՛րս է, քարիկ, պէտք է ներել.  
Պահ մը մռացայ զիս մաշող ցաւ,  
Սի՛րս է, քարիկ, պէտք է գերել...

Լեցուցիր հիւսո լոյս ու ծաղկով,  
Սի՛րս է, քարիկ, պէտք է բանալ.  
Նոր վէրք բացիր եթև վէրքիր բավ,  
Սի՛րս է, քարիկ, պէտք է ա՛ն ալ...

Հոգիխ մէջ յոյս ցանցիր.  
Սի՛րս է, քարիկ, պէտք է յոյս տալ.  
Եւ արդ հովին կրտսա ցանցիր,  
Սի՛րս է, քարիկ, պէտք է յոյզ տալ...

Դժրախաւ նէնիպս ըրիր անմահ,  
Նոր սիրո դըրիր պըրտին վըրայ,  
Հիմա խուրձ խուրձ կը ցանես մահ,  
Ասոր Տէրն իսկ կը դիմանա՞յ...

Ք'նէջ տրխուր է, Տիլարա՛, տեսնել պարելը առչեւդ,  
Հուրիի մ'որ երկրէն է, միանգամայն երկրէն չէ'。  
Ու հաւառալ որ ան է բազմառում'ծը, զայի՛քը,  
Հաւառալ որ ան է Յայոյ շօշափելի, միս հազած...  
Եւ անոր յամբ'ը, լըոկ'ն տեսնել հասնիր այդպէ՛ս,  
Նորը քափած պատրայզի պըլպըլու քովը յետին...  
Եւ ըստիպուած չը կոտրել տաղիդ տախտակն ու  
կուրծքիդ...

Ու տակաւին՝ հանոյին համար Անոր՝ տազերգել,  
Երբ զիտես որ պիու ողբի փախուի երգըդ քիչ յետոյ,  
Երբ զիտես որ բոպէ մ'ալ եւ աւասիկ պարիկն այդ՝  
Կարծրու մէջ լրացուած, բուրմանեֆնիրու մէջ  
մեծցած'  
Մեծ հանոյին հագեվարք պիտի անցնի լուռւթամբ...  
Խ'նէ դըմնդակ պահ է այդ, դուն չը տեսնե՛ս,  
Տիլարա՛...)

Քիրտը պտղի ըսկըսաւ նախ բումբերէն, յօներէն.  
Ցեսոյ ամբողջ մարմինը անով օծում ըստացաւ:

Կարծեն ոյժերն ա'լ հասած՝ ինկաս զըրկիխ մէջ մէկէ՛ն,  
Մեծաշատ կուրելով նրապարանս աշուղի:  
— Կարծեցի որ իրապէս երկինքն էր որ կը Փըլէք,

Եր յակընթեայ գահոյքով՝ վըրան բազմած ի՛նքն  
Աստուած :

Ո՞վ գրկած է լոյսի պէս եքերանիւք զըւարքունն,  
Ո՞վ մատներն իր ենշտախոյգ՝ նետած ցանցին մէջ  
բողոքոր

Անոր ալիք առ ալիք ծուփ ցունց եկող մազերուն,  
Ո՞վ հակած է աղրիւրին համբոյրմերու կըրակէ, —  
Լոկ ա՞ն զիտէ թէ ի՞նչ է ջախչախումք դղեակին,  
Նոր աւարտած վըրան մնծ պրդպքակին Երազի . . .

Այնքա՞ն տենչանի տեղացող, այնքա՞ն արցունք ունեցող  
Նայուծներ ես իմ կեսակիս մէջ ոչ մէկ տեղ չը  
տեսայ . . .

Այնքա՞ն աղերս ունեցող, քափող այնքա՞ն ըսպանանիք.  
Այնպէ՞ս անուշ դառնութիւն եւ այնքա՞ն դան  
ֆազցուութիւն

Լացող աչքեր, մըքրնցող աղի աչքեր կապտածիր՝  
Անտարակայս ա'լ պիտի չը տեսնեմ ես բընակին . . .  
(Բայց կուգէի անզամ մ'այ զանոնիք տեսնել,  
Աստուած իմ . . .)

('Ներէ', ներէ' Տիլարա, այսահարի պէս արքուն,  
Ես երկեցի՝ վարդի պէս թօշնած անոր մարմնին քով:  
Հեծկըլուացի բարձրածայն՝ նակառա յեցած ափերուս:  
Հայնոյեցի՝ Աստուծոյ, աղօրեցի ծրնադիր . . .

Անիծեցի՝ Յօրի պէս ծրնած օրըս ու արծւս,  
Քուրող բալըր ծաղիկներն ու քոչունները երգագ,  
Քուրող սիւ քերն աւուրուան եւ գարուններն համբուրուած,  
Որոնիք սրբուի կեսամ բերին. որոնիք նակուիս զիր  
դրդին:

Փայժարեցի՝ մազերն իր. նուրբ՝ ինչպէս քել  
մետախիր.

Սեւ. ինչպէս էջքը մուրթին քարանձաւի խորութեան:  
Համբուրեցի խելայեղ, մօր մը նըման, անիրսի՛ր,  
Մասերն ամէն իր մարմնին եւ իր հոգին բացակայ . . .  
Ու. Շերքողի մը նըման՝ պազի այնքան զրգանքով՝  
Անոր մատներն ու կըրունկ, քուխ պրտուկներն  
աւշահեղա . . .

Ներէ', ներէ', Տիլարա, ես երկրնցոյ քովն ի վար  
Անոր պազած հերայրքին եւ ամկապուտ կուսութեան:  
Ես ուզեցի սր' ի զին ամէն բանի՝ ան յառնէ՛ր,

Հաւտառով որ դու'ն մեռար, առանց խեղին խրդալու,  
Դու'ն ալ մեռար Անոր ենտ, ուրիշի մը ծոցին մէջ...»

Մինարէքի կատարէն միւկզգինը դաշնամայն  
Լրսեցի որ առուրած իր ապօքէն կը կարդար:  
«Մե՛ծ է Աստուած, կ'ըսէր ան, եւ ահաւոր ու բարի՛,  
Մե՛ծ է Աստուած՝ զինք նանցող մարդոց համար  
բարեպաշտ,

Մե՛ծ է Աստուած — դըրէ՛ք ծունք Անոր առջև,  
ո՞վ մարդիկ...»

Ծունկի եկայ սրբարփան եւ ձեռքերը խաչանիշ՝  
Աղաչեցի ցընորած. «Եքէ կրնա, Աստուած իմ.  
Փրչէ՛ շունչըդ կենաւուո՞ւ շնորհներու առ' տուփին,  
Ուր պահած ես ամեկասկած՝ հեղիկ ժարերոդ անգին.  
Գանձերն ամբողջ՝ նեղոսի ցանուած վըրան ափերուն,  
Պաշտանին ամբողջ՝ եեթանս աստուածներուն,  
դարերում:

Եքէ կրնա, էակն այս, ո՞վ Տէր, ո՞վ Տէր, շնչե՛լ  
տուր...»

Եքէ կրնա, հոգի՛ տուր ապում՛ր, ազուր առ'  
մըսին...»

Ու զինավի աշքերով ըսպասեցի երաշքին...  
Դաւանան շող մը միայն՝ լաւասթիծազ արքիի՛  
Խըր հեգնութիւն, հոգերովն իրը ազերսիս պատասխան,  
Խնկաւ շուրջի լրաւած տաճիմերու զագարին...  
Զահանդեցա՛յ ես լոյսէն, լոյս մարմինէն այդ սառած...  
Ու խորշինս՝ տակինլ լեցուն՝ առի ու վախայ,  
Առանց ետին նայելու յանդգմութեան ու խելքի...  
— ո՞վ մարդկային վասուրքի՞ն, ո՞վ վատուրքի՞ն  
մարդկային...»

Սարսափալար դուրս ելայ ը Ստուապուլէն վարդավառ՝  
Որ կը երբուէր՝ ի՞մ այքին՝ ծեր բողի մը զեղինութեամբ:  
Կը վրժըստար զամկաւ ամբողջ՝ հազար միլիան որդերով,  
Զիս հալածող ցընորքի բանակներով աննահանց...  
Երգնիս վըրայ կապուած էր երկանաբար մը հսկայ.  
Մէշին վըրայ փառ եկած վշտի բուզգ մը կար կարծես:  
Աչքեր ցամէած ապրիւրներ էին. հոգիս՝ խաղալիի  
Ամէն եռի խրամքին, ամէն փորձիչ քըմայքի...»

(Դարձեալ ամուշ քո՛ւ տեսիքն էր որ ինձի երեւցու  
Եւ գուրս հանեց զիս տիգմէն, ո՞վ հեռաւոր Տիւարա...»

Պէ՛տք էր, կ'արժէք. մաքրըլի, յաւերժօրէն կուսանայ  
Մեծ սիրոյդ մէջ, չը մեռնող, սուրբ սիրոյդ մէջ,  
Տիլարա'...

Վերակառնալ հայրենիք, վերքստանալ իմ հոգին,  
Հազի՞լ անցեալ խնորդինն ու քեզ սիլոդ մը փնտոնել  
Կ'արժէր սնշուշն, քակի որ պէ՛տք էր ապրի վերջապէճ,  
Եւ Վերջապէս' չէր արքուած ինձի փառքը մեռնելու...

Անո՞ր համար ուզեցի վերադառնալ քու զիրկրդ.  
Սրտիս վըրայ ճանրացօղ կուպր ու կապար մեղքերով,  
Հին վէրքիս քով՝ բատացուած հօրարէ մը հարազատ'  
Ըստացած բիւր վէրքիր նոր, արիւն քամող  
Խորութեամբ :

Այս բոլորը կրնայի՞ խոստովանիլ քեզի ես,  
Երև աչերդ զզզայի դէմքիս յառած լիարիք :  
Ան՞ր համար կը յանձնեմ զանոնի հիմա զաղտմասահ  
Մազալարին սա՞ դեղին... Հօրարազի՞կս հեռաւոր,  
Մահէս առաջ չըպիտի զիտնաս բոլոր ասոնք գուն...

Եւ դուրս ելած քաղաքին վրտանգաւոր սահմանէն:  
Ես այս տաղը ցըրուեցի, զով զով վըշող հովերուն :

Զին քամրեցէ՛ք, բարեկամնե՛ք,  
Ճամբուն համար Հայրենիքին .  
Սըրտիս համար խոց է բացուեք  
Վառ կարօտէն Հայրենիքին

Շատցան զարդերս հետզիեսէտ,  
Համբանքն անոնց Տէրն ալ չիյտէ,  
Սուզն ամէն տեղ ինձի հետ է,  
Հեռու հութէն Հայրենիքին :

Օտար ջուրն է ինձի հարամ,  
Կեանէքս ցաւ է, ցաւըս' վէրամ.  
Չոր զըլաւիչս ո՞ր քարին տամ  
Հեռու հաւնէն Հայրենիքին :

Բարեկամնե՛ք, քամրեցէ՛ք ձիս,  
Կարօտն ութիմ հայրենիքին,  
Մայրս ու եարըս կը կամչեն զիս.  
Մեռնի՛մ զիրկը Հայրենիքին :

### ՀՈՒՍԿ ՓԱՓԱՐ

Ա' լ արտասուեց չը մընաց լըներուն մէջ աչքերուս,  
— Այնքան լացի տիւ եւ ցայգ՝ խառնած արփւմը՝  
անոր—  
Որով զըրեմ կըտակս ու վերջին խօսքը սիրածիս:

Օրինեա՛լ ըլայ մենութիմն ու մասնաւնդ այս ձեռքը,  
Որ ամանն այս քանաքին՝ զրոտած մուրէն ծըխանին՝  
Զետեղած է առիթին երկու մատ լայն տախտին վրայ:  
Օրինեա՛լ ըլայ արծիւի այս փետուրը հաստաբուն,  
Զոր —ո՞վ զիտէ— ո՞ր քանորուն ո՞ր բարձմելէն է  
խըլեր...

Անոնցմավ ես կը զըրեմ ի՞նչ որ սիրտս տուն կուտայ:

Դըրացինե՛ր ու ծերե՛ր, զիտուն մարդիկն իմ զիւղիս,  
Խո մանկութեան զիւղակիս բարի, դորդոց ժահանան,  
Արդար ու զոհ հողեավ ձեզ կը յանձնեն կամովին՝  
Կատարոււն այս կրտսեան Ցիրոց առշեւ ու մարդոց,  
Ե՞ս՝ եղանակէն արարած՝ Աշուզ Նենիս մակդիրով,  
Ես՝ ենգ ծառայ Արարչին՝ Շահէնց տոհմէն կը լետանդ,  
Մայրը՝ այրի Հեղինեն, հայր՝ Պետրոս Վազանեն,  
Աւազանի կնումուլ Ցավսէկի կոչուած. Ճրկիրի  
Զեօմերզիմէն հայ զիւղէն՝ էյրի Պունաք քաղեցի՝  
Իմ սպահական կրթէնավս կը հաստատեմ կամէցս հուսկ:

Հօրենական տունէս մինչ եկեղեցւոյ բակի դուռ՝.

Մինչեւ զուգեակ ճանառարի ծառերուն տակ  
մեծասառեր,

Նաշըս կըրեմ, փոխն ի փոխ, պատամինըը մերին:

Դագաղս մընայ շուրին տուկ, առուին արծար-

երգին մօս,

Նըր եղջիս փրկութեան համար ծերուկ ժահանան՝

Ներս առշեւը Սեղանին՝ կը կատարէ պատարազ:

Պէտք է որ քոյլ տրուի իմ զիւղիս աղջկանց ու

կանանց,

— Ռւնենալավ Ցիլարան իրենց առշեւ սրգաւոր—

Սեւերա մէջ —լաշակէն մինչեւ իրենց քաշկինակ—

Ըստ երգեր ողբական լապահառաչ, բարձրագոչ:

Աւրէ մեռաւ խեղճ խսէփ,

Աւ՛ր քափեցէ՛ք, իր վըրան,

Քոյլեր՝ Քոյլեր...

Կեանքը՝ փուշի արակես,

Վարդ բափեցէ՛ք իր վըրան,  
Քոյրե՛ք, Քոյրե՛ք...

Դարդ շատ ունէր իր սըրտին,  
Դեղ մը բերէ՛ք, իր վըրան,  
Քոյրե՛ք, Քոյրե՛ք...  
Դարման չեղաւ իր դարդին,  
Լօգման բերէ՛ք իր վըրան,  
Քոյրե՛ք, Քոյրե՛ք...

Մուրազ ունէր իր սըրտին,  
Մաղիկ բերէ՛ք իր վըրան,  
Քոյրե՛ք, Քոյրե՛ք...  
Մուրազ շառաւ աշխարհէն,  
Սազ մը բերէ՛ք իր վըրան,  
Քոյրե՛ք, Քոյրե՛ք...

Եար մը ունէր իր սըրտին,  
Վարդ ունիկեցէ՛ք իր վըրան,  
Քոյրե՛ք, Քոյրե՛ք...  
Քարք գրկեց իր սըրտին  
Եարք բերէ՛ք իր վըրան,  
Քոյրե՛ք, Քոյրե՛ք...  
Լացէ՛ք, Քոյրե՛ք, իր վըրան...

Ցեռայ դագապս վերցմնեն տարեկիցնե՛րըս իմին՝  
Դրսիրներու լալագին երգերուն հետ, յամրբնեաց  
Դեսի զիւզիս ուզգրւին գերեզմանոցը շբուր...

Զրգեցէ՛ք որ ծաղկատի ամէն աղջիկ ու տրգայ  
— Ան որ սըրտին մէջ ունի սիրոյ կայծէն բոցակադ—  
Գըլիուս դընեն վաս խաշխաշ ու նարբնշի ծաղիկներ,  
— Մէկն արիւնագ սըրտի պէս, միւսը նըշան  
կուսութեամ :

Ամրոց հոգւալս կը մաղքեմ որ յաջորդ մը չունենամ  
Երերական, քափառուն կեանէիս, վերշի՛ս մանաւանդ.  
Երէ սակայն, մէկն ուզէ սազ ու երգս ժառանգել,  
Պէտք է եօք ցայզ երսկէ հոգակոյսիս վըրայ քարմ.  
Խօրք ցերեկ մոմ վառէ, հոգւյս համար մեղապարտ...

Զիս քաղեցէ՛ք քովիկը այրի մօրըս, որ մեռաւ  
իր հեռակայ պանդուխորին կարօսովը երբ տեսաւ  
Հարսնցուին քաց աչ քով հարսնանալը՝ ուրիշին:

Գրլիսուս վերեւ տնկեցէ՛ք քութի տումկ մը , ժովի՛կը  
Մօրս վերեւ տրնկուած ուռենիին զեղուգէ՛շ :  
Արցումենվրս պիտի զրիմ արմատն անոր՝ շիրմիս մէջ ,  
Մինչւ որ ան գառնայ մեծ , հայանուս ծառ մը հրսկայ .  
Որուն վորայ զան բարի՝ ամեն գառնան՝ սոխակներ .  
Որուն շուշին զան երգի բափառական աշուգներ :

Եկեղեցւոյ պէտի է տալ հարիւր քրսակ լի արծար .—  
Ամէն տարի մահուանը տարեդարձին՝ հոգիին  
Հանգստեանը համար բող մատուցուի սուրբ  
պառարագ :

Հարիւր քրսակ լի արծար եկեղեցւոյ սըմառւկին :—  
Անով օժիտ բող շինուի աղքատ աղշկանց ու տրդոց :

Ինչ որ ունիմ մընացած Տիւարայիս քող տըրուի ,  
Դործածուելու ի խնդիր իր քըմայքին համաճայն :  
Պատամաւրեանը չըկրցայ ես զիմք ընել երջանիկ .  
Գէք մահէս վերջ երջանիկ ըլլայ՝ առանց իմ շուշիս :

Կը խնդրեմ որ բարեկամ քէ՛ քշնամի՝ աղօքեն  
Հոծ մեղեկուս բողոքեան համար՝ Տիրո՞շ ողորմած ..

### ՓԱԿՈՒՄ

Անդամալոյծ ծեր պապրս կոր համակն իր կը շոկէր ,  
Ու հառաշով մը խորունկ՝ — որ սեպհական իր սըրտէն  
Արլասա կառնելքր՝ կ'ըսէք ան զիմք ունկնդրող  
անձեռուն .

«Աշուղ նենիպ , որում կեսան՝ իր բակիքըն  
մինչւ մահ՝

Մանրամասըն լըսեցիք , իմ հարազառ հօրաքս էք :  
Էս զի՞նք տեսայ մօսիկն հոգեվարքի վայրկեանին :  
Որովհետեւ չէր ուզեր որ իր այդի տունին մերս  
Պրտիկներոյ մրտմէին : Միայն երբեմն զաղտնօրէն՝  
Հետաքըրէիր լաներըն՝ կը դրնէին ահանջնիս  
Թրքենիի միւզերով իհւառած իր տամ պատերուն .  
Ու կ'ըսէինք խորոնիէն հեծիլտուքներն իր հազին ...

Իր դագաղին , կը յիշեմ , հետեւեցաւ զիւղն ամբողջ . . .  
Երկու խոշոր դըրամներ տըւին ամէն մէկ դըրարին :  
Ե՞ս ալ սոի արծար մը , օրով , ուրախ , խայտագին ,  
Կնոսափ պէս կասկամիր եէմէնի մը զըմեցի .  
Ես լեցում ափ մը շամիչ՝ խանութպամէն ամէինի :

Իր սիրեցեալ Տիկարան լումայ մանգամ չըփերցուց  
Խրեն տըրաւած գըրամէն: Աղքանմեռուն բաժնեց ան՝  
Դրամն ամբողջ, որպէսզի անոնք անմեղ շրառնեխվ  
Խաչին առջեւ ծնրադրեն հոգւոյն համար նէնիպին:

Վերջին օրերն անցուց ան սեւեր հագուծ՝ աղօթքով,  
Աստուածածնի պատկերին դէմ գըլինիսր, լալազին:

Ես շատ անգամ տեսայ զայն խազի նամրուն վըրայ մեր:  
Երկայնեասակ, չըրաբեկ՝ բարտիի մը պէս աշնամ՝  
ԱՅ կը հայէր՝ աւու հօգով ծածկած ուսերն ու երես,  
Լատուերի պէս անշրջուկ — արդէն ըստուեր մ'էր  
կարծես:

Ու երբեմն, գագտնի՝ երբ Կ'ըլլար փողոցն ամայի,  
Ու ես չարս, միայնակ, զիս քնչշութեամբ կը բռնէր  
Ու կամացս'կ՝ ափիս մէջ կը սահեցնէր պըղինձ մը,  
Ճակտիս վըրայ դրենով կարօտագին համբոյրներ:  
Ցեսայ՝ անդին կը դառնար, կը չորցընէր աչքն իր քաց:

Այրիացած էր արդէն ան տարիէ մը ի վեր.  
Կրկնակ սուգով կրնէրւած ա'լ ուրուական մ'էր շարժուն:  
Բայց, կ'ըսէին եիննըրը քէ՝ ան եղած էր գիւղին  
Ե՛ն աղուրը ատենին՝ գերդ գիսաւոր հագուադէպ:

Շատ չըքշեց մահէն վերդ եղերարախուն նէնիպին,  
Ա՛ն ալ զընաց միանալ իր երկրաւոր սիրելւյն՝  
Երկրնի մէջ: Քանիանան ու մէկ քանի պառաներ  
Թաղեցին զայն բավիկը իր նուէփին, նէնիպին:

Այն քըրենին՝ այժմ գուէ լաւ գիտէք ու պարզ  
Քարերն այն,  
Որոնց ներքեւ կը հանգչին բախտէն խոցուած սիրողներ:  
Ծածկրած է քըրենին՝ շաքիններէն մինչեւ ոսու՝  
Հանգոյցներով զայնզգայն ու շիրմաքարն է լիցուն  
Հալած մամի իւղերով, դըրոշմներով արցունքի...:

1924-1927

ՎԱՐՈՒԺՆԱԿ

Վերջ